

լաւ կը հոգար զմեզ, երբոր հայրս
ատենին վարձը հասուցանէր . ազ-
նիւ օղիի շիշեր կը պարպէր կը խմէր .
« Մշակք, արօրնիդ զօրանայ » :

Ո՞շափ երջանիկ կ'ապրէինք այն
ատեն քան թէ հիմայ :
Վերջապէս տանտէրը մեռաւ . — Աս-
տուած՝ իր երախտեայը բարի հա-
տուցանէ . — իբրև ժառանգ՝ ուրիշ
մը տեղը անցաւ գոռող ու կոկող . —
հօրս ձեռքէն կալուածը առաւ . նոյն
պէս ուրիշներունն ալ . բաածս իրաւէ,
երդմունք կ'ընեմ . և զմեզ այս խեղճ
վիճակին հասուց :

Աստուած ողորմէր և բարի մարդու մը
սիրտ շարժէր, որ թեթևընէր աղ-
քատներուն բեռները, որոնց տակ
սաստիկ կը տքանք . մեծ կալուած-
ները աւնուր՝ ու տասը մաս բաժնէր,
որ կարենայինք մենք հիմայ ալ այն-
պէս երջանիկ ապրիլ՝ ինչպէս այն
ատեն :

ԱՆԳԻՒՍՑԻ ՄՅ :

ՑԱՐԱԿՈՒԹԵԱՆ ՊՏՂԱՏՈՒ ԽԱՌՈՑ

Է

Սերմնարանի գետինը՝ բատ նախրն-
թաց յօդուածիս յատակեցաւ փորուե-
ցաւմաքրուեցաւ ու յայլ և այլ հատուած
կտրուեցաւ . ժամ է արդ խօսիլ թէ
ինչպէս սերմաննելու է, և նորատունկ ա-
րարածները ինչ խնամքով տածելու է .
և յետոյ՝ թէ որպիսի արհեստական
հնարքներով պտղատու ծաւերը բազ-
մացունելու է :

Սերմանել

Առաջին տախտակը ¹ (ա) սեպհա-
կանեցի սերմաննելու, ուր պտղոց կու-
տերն ու կորիզները կը ցանուին : Հոս
թէպէտ և շատ հոգալու բան չկայ, բայց
պէտք է մասնաւոր հսկողութիւն ընել՝

որ խոտէ չճարակի, և բոյսերը ծարա-
ւելու ատեն ջրոյ պակասութիւն չկրեն,
ծածկել՝ որ յարևէ ու խորշակէ չխար-
շին, պատուպարել՝ որ հողմերէ շտան-
ջուին, և վերջապէս այնպէս հսկել՝ որ
իրենց մատղաշ հասակին մէջ իրքե որբ
և անտէր մնալով չվատթարանան :

Ընդհանրապէս խօսելով սերմէ ելած
տունկերը զօրաւոր կ'ըլլան, միօրինակ
կ'աճին, և երկայն կ'ապրին : Թէպէտ և
սերմաննելով տունկ գոյացնելլը բնական՝
հեշտ և շուտ է, բայց մէկ մեծ անտե-
ղութիւն կայ, որ հասարակօրէն սերմէ
մը ելած տունկը իւր մայր պտղոյն յատ-
կութիւնները չպահեր, այլ կը փոխուի,
և յոյժ շատ անգամ կը վատթարի : Մի
կարծեր թէ ընտիր դեղձի՝ տանձի՝ և
այլ պատուական պտղոց կուտն ու կո-
րիզը ցանելով ելած տունկը կերած
համեղաճաշակ պտղոյդ նմանը կ'ըլլայ .
ոչ, այլ ընդհանրապէս նայելով դրեթէ
միշտ 'ի յոռին վատթարած, քիչ ան-
գամ մօրը նման, և այլ քիչ անգամ՝
լաւագոյն և ընտրելագոյն կ'ելլէ : Անոր
համար կուտէ ելած տունկերը՝ զոր վայ-
րի (Եաղանի) կ'անուաննեմք՝ սովորաբար
կը մշակեմք պատուաստելու համար :
Խոկ պատուական տեսակ պտուղի ծառ
մը ուղելով բազմացունել՝ կը դիմեմք
արհեստական հնարքներու . որ են պա-
տուաստել՝ տաշտաթաղել և չաչ տնկել,
որոց վրայ հետզետէ պիտի խօսիմք :

Ունդ մը ծելու համար պէտք է որ
լիութեան և հասունութեան ժամա-
նած ըլլայ . բայց անկէ աւելի՝ հարկա-
ւոր է որ բեղնաւորած ըլլայ ¹ :

Պտղոց հատունանալն այն է՝ որ իւր
մեծութեան բնական չափին գալէն
ետքը՝ ինքնին կը վրթի ծառէն ու կ'կյ-
նայ :

Պտղոց սերմերը թէպէտ և բեղնաւո-
րած ըլլան, և թէպէտ և բուսական գոր-
ծարանքը՝ այսինքն ծինն ու միզն կա-
տարեալ ունենան, բայց հողէ զուրս կե-
նալով իրենց ծելու կարողութիւնը շատ
երկայն ատեն չեն պահեր, հապա ոմն,

առաջ ոմն ետքը, վերջապէս քիչ ամիսէ
ետքը այնպէս մը կը կորուսանեն իրենց
կենդանական կարողութիւնքը, որ սեր-
մանուելով ալ չեն բուսնիր։ Անոր հա-
մար սա առաջիկայ ցուցակին մէջ կը
կարգեմք իւրաքանչիւր պտղոց հասու-
նանալու ժամանակը, և թէ որչափ ա-
տեն կը պահեն ծլելու կարողութիւննին։

Անուանք պտղոց

Հասունանալու
ժամանակ

Ժամանակ պահելոց
զկարողութիւն

Աղորենի կամ Ալոճ. Հալչ. Alizier, cormier	Նոյեմբ.	18 ամիս
Դեղձ. Շեքրալ. Pêcher	Օգոստ.	1 »
Ելակ. Չէլէ. Fraisier	Յունս.	1 »
Զղեալ. Մուշալ. Neflier	Հոկտ.	18 »
Ընկոյզ. Ճառշ, ճէվչ. Noyer	Սեպտ.	6 »
Թուղ. Խաճիր. Figuier	Սեպտ.	1 »
Թութ. Թռութ. Murier	Օգոստ.	6 »
Ժոխ. Բուսալ. Framboisier	Օգոստ.	1 »
Խնձոր. Էլմ. Pommier	Հոկտ.	6 »
Ծիրան. Քայիսի, ղէրտալ. Abricotier	Օգոստ.	1 »
Ծոր. Ամպերպարտ. Vinetier	Հոկտ.	3 »
Կաղին. Ֆընուց. Noisetier	Սեպտ.	6 »
Կեռաս. Քէրազ, Վէշնէ. Cerisier	Յուլ.	1 »
Կիտրոն. Խլմն, Բուրբոն. Citronier	Յուլ.	1 »
Հաղարջ. Ֆէխնէ իւլի-մւ. Groseillier	Յունս.	1 »
Ցունապ. Հիւնանպ. Jujubier	Օգոստ.	18 »
Նուշ. Պարէմ. Amandier	Սեպտ.	2 »
Նուռն. Նար. Grenadier	Սեպտ.	1 »
Կասկենի. Քէսունակ. Châtaignier	Հոկտ.	6 »
Որթ, խաղող. Անա, Ի-շէ-մ. Vigne	Օգոստ.	1 »
Սալոր. Էրետ. Prunier	Սեպտ.	1 »
Սերկեիլ. Այլ. Coignassier	Նոյեմբ.	6 »
Սին. Իւչիչ. Sorbier	Հոկտ.	18 »
Ցանձ. Աբժուք. Poirier	Հոկտ.	6 »

Հասունութեան ժամանակը՝ զորնչա-
նազրած եմ՝ է ընդհանրապէս զուր-
յուած, և այն ալ ըստ բարեխսառն գո-
տեաց, ապա թէ ոչ՝ ՚ի ջերմ կողմանս
կը կանխէ, ինչպէս նաև ցուրտ գաւառ-
ներու մէջ ալ կ'անագանէ։ Աստի զատ
մէկ ցեղի մէջ տեսակներ կան՝ որ կա-
նուխ կը հասունանան և կան՝ որ ուշ, ինչ-
պէս տանձի ցեղին մէջ Մուսելուս Պէյը
շատ աւելի կանխահաս է՝ քան թէ Պէյը.
Նմանապէս սալորի ցեղին մէջ ճան
ըստածը շատ աւելի կանխահաս է՝ քան

թէ Ալ ու Ֆրէնէ ըսուածները. և դար-
ձեալ՝ այլ շուտով հասնող են ամա-
րուան պտուղները՝ քան թէ աշնանա-
յին տեսակները, զոր պարտիզանը
գործադրութեան մէջ աւելի ստուգիւ-
կրնայ ճշտութեամբ ուսանիլ։

Սերմերը կրնան ցանուելէն առաջ
քիչ մը ատեն պահուիլ առանց ծլելու
կարողութիւննին կորուսաննելու։ Բայց
պահելու համար քանի մը հարկաւոր
զգուշութիւններ կան, զոր ահա կը ծա-
նուցանեմ։ — կարծրակեղե սերմերը՝

ինչպէս են շագանակ՝ ընկոյզ՝ կաղին՝ կրնան չոր ու հովահար տեղ մը վրայէ վրայ շեղակուտիլ, զգուշանալով միայն, որ ատեն ատեն շարժին, տակն՝ ի վերայ բերուին ու տեղափոխուին։ Զրոտ ու անցուկ պտուղները, ինչպէս են թութ՝ ելակ՝ ժոխ՝ հաղարջ թուզ՝ նուռն՝ ծոր, աղէկ մը տրորելով ճղմելէն ետքը՝ պէտք է քանի մը ջուրէ անցունել, որպէս զի մսոտ մասունքը երթան ու սերմերը ընարուին։ յետ այսորիկ լաթի վրայ առնելով ցամաքեցունելու ու անարև տեղ մը հովի զնելով չորցունելուէ։ — Սերկելիի կուտերը՝ որ իրարու փակած կ'ըլլան մածուն նիւթով մը՝ պէտք է շատ անգամ եղի ջուրի մէջ մնշել ու տրորել մինչեւ այնչափ՝ որ կը պչուն նիւթը քակուի ու փակած կուտերը իրարմէ զատուին։ — Դեղձի սալորի ծիրանի կեռասի կորիզները, նմանապէս տանձի խնձորի ու կիտրոնի կուտերը՝ որ կոկ ու սպրկիկ կ'ելլան, լուանալ կամ այլ աշխատութիւն չեն ուզեր, հապա միայն զով տեղ մը զնելու է զանոնք վրայէ վրայ կուտած։ — Զղեարը ալոճը յունապը և ասոնց նման կուտէ անբաժան եղող պտուղները մեծ թաղարի կամ կարասի մէջ լեցունելէն ետքը՝ պէտք է հօն թողուլ. ուր այնպէս շեղակուտեալ կենալով մսեղէն մասունքը կը քայլային ու կը լուծանին և սերմէն կը զատուին, բայց միայն շատ անգամ տակն՝ ի վերայ բերելով խառնելու է, որպէս զի ինք ընդ ինքեան չտաքնայ ու չեռայ, ապա թէ ոչ՝ այսպէս եփած ունդերը այլ սերմանելու չեն գար։ Յետ այսորիկ կուտերը փտածքէն զատելէն ետքը՝ պէտք է հողով խառնել ու դարձեալ կարասի մէջ ընուլ ու գետնի տակ թաղել, ուր կենայ մինչեւ ի հետեւեալ տարին սերմանելու ժամանակը։

Սերմանց բուն և բնական ցանուելու ժամանակն է՝ այն ինչ պտուղը հասունանալով ծառէ կը թափին։ Բայց զի շատ հունտեր սառնամանիքէ կը փախնան, կան որ շարունակեալ թացութենէ կը փտին, կան որ ճճեկեր կ'ըլլան

կամ մուկներէ ու թոչուններէ կ'ուտուին, այս պատճառներուս համար կը հարկաւորիմք՝ ի գարնան սերմանել երբ սերմանց ծլելու ժամանակը կը մօտի։

Բայց որովհետեւ՝ ինչպէս ի վեր անդր զուրցեցինք՝ ունդերը արտաքոյ հողոյ երկայն ատեն չեն պահեր ծլելու կարողութիւննին, եթէ առանց սերմանելու մինչեւ ի գարուն սպասել պիտի տանք անոնց, յայնժամ բարակամաղ ու խոնաւ հողի կամ աւազի հետ կը խառնեմք ու ծածուկ խորշ մը կ'առանձնացունեմք. ասով միայն սերմերուն ծլելու կարողութիւնը անկորուստ կը մնայ, և երկայն ատեն կը զիմանան։ Այս բանս արևելքի պարտիզպանք գեռ չեն գիտեր։ — Սերմը հողի կամ աւազի հետ խառնելով պահելուն սերմնաբաղութիւնն կ'ըսեմք. (Stratification, stratifier)։

Սերմնաթաղելոյ այլ և այլ եղանակ կայ, բայց ամենն ալ նոյն սկզբան և նոյն վախճանին կը ծառայեն։ — Ոմանք մնտուկ մը կ'առնուն՝ մեծ կամ փոքր՝ բատ շատութեան սերման. ասոր մէջ երկու մատի հաստութեամք մաղած աւազ կը լեցունեն, ու վրան կարգ մի սերմ կը տարածեն. ասոր վրայ դարձեալ կարգ մի աւազ ու կարգ մի սերմ կը շարեն. այսպէս հետզհետէ երես մը աւազ և երես մը սերմ վրայէ վրայ կը շարեն մինչեւ թաղելու սերմը հատնի։ Յետ այսորիկ կը տանին մնտուկը անլոյսնելքնատուն մը կը դնեն մուկներէ զդուշանալով։ Եւ երբ գարնան դռները կը բացուին ու ծլելու ժամանակը կը մերձենայ, կ'առնուն կը ցանեն, եթէ մանրահատ է՝ իւր աւազով, և եթէ խոշոր՝ առանց աւազի։ — Ուրիշները թաղարի մը մէջ մէկ կարգ աւազ և մէկ կարգ սերմն շարելէն ետքը՝ ըստ վերոյգրեալ օրինի, կը տանին պարտիզին ծայրը անկոխ տեղ մը կը թաղեն բերան ՚ի գետին հաւասար, և ՚ի վերայ հող քաշելով գմբեթաձե կը բլրեն, և զարնելով կը պնտացունեն։ Այս հողի կոկած կոյտը չխմեր ջուրը՝ հապա կը սահեցունէ, և դարձեալ անձրեները և սառնամանիք ՚ի ներս

չժափանցեն : Այս կերպով շատ լաւ կը պահուի սերմը : — Դարձեալ ուրիշները պարտիզին չոր կողմին վրայ տեղ մը զատելէն ու շտկելէն ետքը՝ չորս բոլորը շափաւոր խորութեամբ կը խանդակեն որ ջուր չմտնէ , և վերի ըսուած կերպով կարգ մի աւազ և կարգ մի կուտ երես առ երես կը շարեն և վրան յարդով ու խոտով կը ծածկեն , որով թէ ցուրտէ շառիր հունտը՝ թէ զով կենալով չծլիր , զոր ատենին կը սերմանեն : — Այս երեք եղանակն ալ շատ պատուական են սերմանց ծլելու կարողութիւնը պահելու համար . ուստի ասոնցմէ ո՞րն ալ ընես՝ աղէկ է : Մեր արեեքի պարտիզանները այս գաղտնիքը չղիտնալով պտղոց կուտերն ու կորիզները չոր չոր կը պահեն , և 'ի գարնան՝ երբ կը ցանեն և 'ի յուսոյ կը վրիպին , կը կարծեն թէ այս կամ այն տեսակ պտղոց սերմանքը բնաւ չեն բուսնիր : Ասոր հակառակ ուրիշ մոլար ու ծաղրական գիտութիւն մըն ալ ունին իրարմէ ու սեալ , և կ'ըսեն թէ՝ դեղձը ծիրանը , և այլն , որպէս զի կարող ըլլան ծլելու , պէտք է որ իրենց պտղոյն մսովը մէկտեղ՝ կամ թէ ըսեմ ողջ ողջ և ամբողջ թաղուին : Այլ ստոյգ կ'ըլլար ըսել՝ թէ դեղձը ծիրանը նուշը սալորը կեռասը , և այլն , որովհետեւ հողէ դուրս կենալով ծլելու կարողութիւննին ամիսէ մը ետքը կը կորուսանեն , անոր համար հարկաւոր կ'ըլլայ կանուխ ցանել , գիտնալով որ պտղոյն միաը սերման ծլել տալու ամենեին օգուտ մը չունի :

Մշակը սա բանս ալ կը զիտէ , որ երկիրը կանուխ սերմանուելով ընդունայն տեղ խափան չմնայ , մինչդեռ նոյն տեղէն կրնայ ուրիշ բերք մըն ալ առնուլ . նաև այս բանի համար հարկաւոր կ'ըլլայ սերմանթաղելը : Անոր համար զղեար ալոն սին յունապ և ձէթի պըտուլ՝ որ շատ ժամանակ կ'ուզեն ծլելու համար , աղէկ կ'ըլլայ որ սերմանթաղութեամբ երկայն ատեն պահուելէն ետքը՝ 'ի ժամանակին ցանուին : իսկ ժոխը հաղարջը ելակը ծորը խաղողի թինը՝ որ շուտ կը կորուսանեն կա-

րողականութիւննին , կամ ծառէն քաղուելուն պէս իսկոյն ցանուելու են , և կամ թէ չէ՝ սերմանթաղութեամբ պահուելու են : Նմանապէս կորիզներն այսինքն դեղձը ծիրանը սալորը կեռասը շուտով ցանուելու են , և կամ սերմանթաղութեամբ պահուելու են : Դարձեալ սերկեիլը տանձը խնձորը , և այլն , թէպէտ և վեց ամիս կրնան անկորուստ դիմանալ , բայց աղէկ կ'ըլլայ որ սերմանթաղութեամբ պահուին :

Երբ սերմաննելու ժամանակը կը հասնի , պէտք է արդէն գիրիզմայ եղած սերմանտեղոյն երեսը վերստին փորել բահով ու կակղել . վասն զի գիրիզմային վրայ արդէն բաւական ժամանակ անցած ըլլալով՝ թէ պնտացած կ'ըլլայ երեսը՝ թէ խոտ ընկած . բայց կակղելէն առաջ պէտք է երեսին հնացած աղը զարնել . վասն զի ոչ միայն ծլած ունդերը առջի բերան առատ սնունդ կ'ուզեն , այլ և այսպէս աղբած գետինը աւելի խոնաւ ու կակուղ կը մնայ , որ այնչափ հարկաւոր է նորաբոյս արարածներու : Ահա այս վախճանիս համար է՝ որ պարտիզպանք ոմանք ցանուելու ունդերը բարակամաղ աղբի մէջ մալակոննելէն ետքը կը սերմաննեն , զոր իրենց լեզուով քրաղինէ (praliner) կանուաննեն , որ մեզի այնչափ հարկաւոր բան չերևիր . բայց փոյթ չէ . այս կերպով կամ այն կերպով՝ կտոր մը աղը տուր նորընծայ բուսոց , և վախճանին հասած կ'ըլլաս :

Սերմաննելը երկու կերպով կ'ըլլայ , մէկը անկանոն կերպով ցրուելով , և երկրորդ 'ի տող :

Հասարակօրէն սովոր են պարտիզանք ցրուելով ցանել՝ այն որ ամենուն ծանօթ է : Բայց այս բանիս մէջ զլիսաւոր երկու զիտելիք կան . մին այն է՝ որ ունդերը որչափ հնար է հաւասար չափով իրարմէ հեռու ինկնան , ոչ մէկ կտոր աեղ մը խիտ՝ մէկ այլ կտորը նօսր , և ոչ ալ քովէքով իննձած : Բայց աստի աւելի կարևոր և մեծ զիտելիք և զգուշութիւն կայ սերմանց ծածկուելու խորութեան վրայ : Քանզի ման-

բահատ հունտերը՝ ինչպէս են ելակ թութ հաղարջ թուզ ծոր ժոխ՝ յոյժ սակաւ ծածկուելու են հողով. երկու հաղարամեղը ($0^{\circ},002$) բաւ է: Միջակ սերմերը՝ ինչպէս են տանձ խնձոր սերկեիլ նուռ խաղող՝ կրնան տամնուերկու հաղարամեղը ($0^{\circ},012$) ծածկուիլ: կեռաս սալոր դեղձ ծիրան նուշ յունապ կաղին ձեմի պտուզ աւելի խոր: իսկ ընկոյզ և շագանակ ութ հարիւրամեղը ($0^{\circ},08$): Այս չափը իբրև ընդհանուր կանոն մը կ'աւանդեմք, և ոչ իբրև օրէնք: Եւ մոռնալու չէ, որ թեմեւ և ծանրկէկ հողի մէջ հաւասար խորութեամբ ծածկել չըլլար. թեմեւ հողի վրայ ցանուածը կրնայ քիչ մը աւելի խոր ըլլալ, իսկ ծանրկէկ հողի վրայ ցանուածը նուազ խոր:

Անգամ մը և ըստ պիտոյից ծածկուելէն ետքը՝ պէտք է թեմեւ մը տախտակէ դափիչով զարնել և սերմանած տեղայն երեսը շտկել, որպէս զի սերմերը հողին հետ 'ի համբոյր դան, և թոյլ կամ փաղ հողի մէջ կամ 'ի դատարկի չմնան: Գետինը որչափ աւելի թեմեւահող է, այնչափ աւելի հարկաւորութիւն կայ դափելու: Քիչ մը զարնուած ու տեղաւորուած հողը թէ ուշ կը չորնայ՝ թէ միօրինակ կը պահէ իւր խոնաւութիւնը, որ այնչափ կարևոր է սերմանեաց:

Արդ այսպէս սերմանուած ու դափած հողին երեսաց վրայ կը սփոեմք հին աղը կամ չորցած տերեւ, և անով նոր աշխարհ ելած մատղաշ բոյսերը օդոց չարութենէն կը պաշտպանեմք: Աստի զատ երբ ետքէն արեգական ճառագայթք կը սկըսին աւելի խստանալ ու չարաչար ազգել՝ այնպէս որ վտանգ ըլլայ նորահասակ տունկերը խարշափելու՝ և հողը այրելով տկար ու փափուկ արմատները խամրելու, յայնժամ սովոր եմք՝ և կը պարտաւորիմք իսկ՝ արևուն դէմ եղէգէ կամ այլ իրէ հովանեակ քաշելով պաշտպանել: Այսպիսի պահպանութիւն մը թեմեւահող սերմանատեղայն համար անտնօրինելի է:

Հոս չեմ ուզեր անցիշատակ թողով

այն չգէտ վարդապետութիւնն՝ որ կը քարողեն սակաւափորձք ոմանք, և կը պատուիրեն մեծամեծ ծառոց ստուերի մօտ սերմանել ու անով պատսպարել արեգական խստութենէն: Գիտնալու ես որ բուսականաց առողջութեանը համար և տերեւոց ու փայտին հասունանալուն համար հարկաւոր է ճերմակ լոյս, խաղուն և անարգել օդ, ազատ ու բանուկ քաղցրաշնչութիւնք, և վերջապէս ամեն արգելքէ ազատ և արեգակնակոխ տեղ: Անոր համար այն լուսոյ կանաչ ցոլացմունքն՝ որ ծառերէն նկուն տնկոց վրայ կը դառնայ՝ օգուտ չունենալէն զատ իւր վնասակարութիւնն ալ ունի: ծառագայթից խստութիւնը՝ օրուան տօթակէզ ժամերուն մէջ կտոր մը կոտրելը՝ հարկաւոր է բուսոց, բայց թէ լոյսը խափանել կամ, սպիտակ լուսոյ տեղ կանաչ լոյս ծագել բուսոց, ընաւ ոչ: Ո՞ւր թողունք ծառոց արտաշնչութեան վնասակարութիւնը, որուն վրայ ետքէն պիտի խօսինք:

Իսկ 'ի տող սերմանելը այսպէս կը կատարեմք: Սերմի համար պատրաստուած տախտակին վրայ ձեռքի փորիչով դէպ 'ի երկայնքը ակօսներ կը քաշեմք, բայց միշտ իրարու զուգահեռագիծ, և երեք կամ չորս հարիւրամեղքի չափ ($0^{\circ},03-0^{\circ},04$) իրարմէ հեռի: Այս բացուած ակօսներուն մէջ սերմերը կը ձգեմք միօրինակ և հաւասարաբաշխ: Յետոյ հանուած հողը սանտրով վրայ կը բերեմք ու անոր կունակովը կը շրտեմք ու կը դափեմք: Ասկէ ետքի զգուշութիւնքն, այսինքն աղբով կամ տերեւով ծածկելը, և յարևէ պահպանելը ըստ վերողըեալ օրինի է:

Որչափ ալ սերմանքը շատ մեծ խընամքի կարօտութիւն չունին ըսինք 'ի վեր անդք, բայց զանոնք բոլորովին մոռնալու չէ. մանաւանդ ամառ ժամանակ՝ որ ստէպ կը ծարաւին. ուստի ջուրի պէտք ունեցած ատեննին ուողելու է զանոնք երեկոյի դէմ արևանկի մօտ: Զրելու համար մէկ զգուշութիւն մը կը պատուիրեմք, և է այն՝ որ տրուելու ջուրին պաղութիւնը կոտրած ըլլալու

է. քանզի յարեւէ ջերմացած բոյսերը արտաքոյ կարգի և ցուրտ ջուր ընդունելով ոչ սակաւ կը վրդովի առողջութիւննին և կրնայ իրենց աճումը ետ մնալ: — Դարձեալ՝ ինչ օգուտ որ գետնի երեսը անձրեօրէն ջրես. ջանա՛ որ արմատները խմցունես. անով տունկը կը բերկի կը զարդանայ և կ'աճի. բայց այս բանիս համար պէտք է ջրագնաց տեղերը շինել, որ ամենուն ալ ջուրը հաւասարապէս հասնի:

Աւելըրդ կը համարիմ յայտնի եղած բան մը զուրցելը, որ սերմնատեղիքը ստէպ մաքրուելու են այլազգի խոտերէն:

Սերմանց աճումը փութացունելու համար ընելիք մը կայ. որուն փութաջան մշակը պէտք չէ անհոգանայ. և է այն՝ որ տարուան ընթացքին մէջ՝ մանաւանդ ամառ ժամանակ սերմնատեղւոյ հողին երեսը ստէպ քրքրելու ու կակլելու է, և միշտ մանրած ու փխուր պահելու է: Անձրեներէ կոկուած և կոխուած գետինը չընդունիր ըստ բաւականի ոչ ոչ ըստ ոչ ջերմութիւն. հողին երեսը քրքրուած ըլլարվ՝ այս տարերքը աւելի յաջողութեամբ ներս կը մտնեն և բուռոց աճումը կը յորդորեն: Այս այնպիսի պատուիրան է, որուն համար որշափ ողոքեմ, տակաւին բաւական պատուիրած չեմ ըլլար:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆ ԵՒ ԿԵՍ ՔԱՌԱՄՆՈՐԴԻՔ ՑԱՆՎԵՐՍԱ

Այս օրերս ծանրաբարոյութիւնը մոռնալու է. կիկերոնի խօփն իսկ այս բանիս խրախոյս կուտայ, որ կ'ըսէ՝ թէ տարին մէկ անդամ մը յիմարիլը ներելի է: Եւ յիրաւի որ աշխարհս ճըշդիւ այդ բանը՝ ի գործ կը դնէ այս բարեկենդանին օրերը, և մանաւանդ ետքի օրն՝ ուր զուարիթութեան խենդութիւնքն և մեծպահոց ծանրութիւնը կէս զիշերուն մէկզմէկ կը համբուրեն: Մէկ զաղափար մը կրնայ տալ ընթեր-

ցողաց մեր ներկայացուցած պատկերը, ուր այլ և այլ այլանդակութեանցիան գերձին տակը զուարիթացած ըղեղները բու խենդութիւնքն կը նշմարուին:

Սակայն բարեկենդանին յետին զիշերը կը յառաջանայ. արդէն անդամք չափազանց շարժմունքներէ և ստամբաք ըմպելեաց առատութենէ խոնջ՝ հանգիստ կը փափաղին, առ որ կը հրաւիրէ զանոնք կէս զիշերուն զանդակին հնչիւնը:

Հապա դուք, թօթափեցէք ձեզնէ գինւոյն թմրութիւնը և աճապարեցէք զգենուլ մոխրոյ և քրձի հանդերձը, որ է ապաշխարութեան վարքը: Ահա լուսացաւ ձեզի նոր օր:

Բայց այս ապաշխարութեան նոր օրով ալ խենդութեան նուիրած սեղանները բոլորովին չեն վերնար, առժամանակեայ մը կը քողարկին՝ որ քառամնորդաց կիսուն՝ օրուան մը ժամանակ նորէն բացուին. ուստի այն օրը՝ որ զմեծպահքը երկու հաւասար մասն կը բաժնէ, շատ տեղուանք բարեկենդանական ուրախութեանց օր մըն է: Գլխաւորաբար Անվերսա փառաւոր կը հանդիսացնեն նոյն օրը և անանկ՝ որ բարեկենդանին նախանձելու բան մը շմար:

Պեճիգայի քաղաքաց միջէն ամենէն աւելի վաճառաշահ և Պրիւսէլէն յետոյ ամենէն աւելի շարժմունք ունեցող քաղաքը Անվերսան է: Իր նաւահանդիսաւը հոծ է այլ և այլ ազգաց նաւերով. փողոցները լի են աշխարհիս ամեն կողմերէն եկող մարդիկներով: Սակայն կէս քառասնորդաց պղտի բարեկենդանին օրն է՝ որ սովորականէն աւելի շարժմունք կը նշմարուի հոն:

Ինչ այլանդակ բան որ երևակայութիւնը կիրնայ հնարել՝ բոլորը՝ ի գործ կը դրուին՝ նոյն օրը շքեղ կերպով հանդիսացնելու: Եւ այն յիմարական զբօսանաց բաւական հաւատարիմ պատկեր մը կրնայ ըլլալ մեր ներկայացուցածը: Աջակողմը երեցածն է, սեաներկ թագաւորն Աչագեղ և թագուհին Ասպասիա՝ որ Քօնկոյէն եկած կը քարոզուին.